

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՒԻՐՈՒԱԾ

Հայաստանեայց Եկեղեցին, այս օրերս, դեմ յանդիման կը գտնուի մեծ մարտահրաւերի մը: Հայաստամի համայնավար վարչակարգի ստեղծած եօթամասուն դածամ եւ կործանիչ տարիներու անջրպետը կամրջելու վիթխարի աշխատանքին առջեւն է Աճ:

Հայ Եկեղեցւոյ առջեւ ծառայած լեռնակոյտ ու բարդ հարցերը պէտք ունին Ամոր ամփջակամ ուշադրութեամբ, հոգատարութեամբ եւ բարւոք լուծմամբ: Այս համգրուամբ Հայ Եկեղեցւոյ Դարաւոր պատմութեան մէջ կարեւորութեամբ պիտի արձանագրուի, որովհետեւ հայ ժողովուրդը, մերկայիս, աւելի քան երբեւիցէ, կարօտ է Հայ Եկեղեցւոյ օգնութեան, ուղղութեան, առաջնորդութեան եւ դաստիարակութեան:

Չարպարակայնութեան եւ վերակառուցման գեղեցիկ ու խոստմնալից գաղափարներու արձանագրելով, Հայ ժողովուրդը, ճիշդ է, չտիրացաւ իւր պատմական վիթաւոր հողաշերտին՝ Արցախին, բայց հասաւ իր Դարաւոր երազանքին՝ Անկախութեան: Այնպէս կը թուի թէ հայութեան դէպի Արցախ կատարած ուղեւորութիւնը յանգեցաւ Մայր Հայրենիքի անկախութեան: Գերուած Արցախը եւս կ'ազատագրուի իր ստրկութեան կապանքներէն ու կ'ըմպէ աւիշը կեանքի:

Այս բովանդակ տարիները ծառայեցին հայը հեռացնելու իր արմատէն, սնանկացնելու զինք իր Պապեմական հաւատքէն ու պարպելու զինք ամբողջովին իր ինքնութենէն եւ ուղեւորութենէն:

Չարմամահրաշ երեւոյթ է լոկ հաստատել որ ամաստուածութեան ու ապաբոյսակամացման բռնադատուած ժողովուրդ մը առածակամ ու ժգովութեամբ փարած մնաց իր հողին, լեզուին, մշակոյթին եւ ոգեղէն արժէքներուն: Այս շրջանին, Հայ Եկեղեցւոյ մեծագոյն ցարը եւ հայ զանգուածին կորուստը այն եղաւ, որ ամ զուրկ մնաց ճշմարիտ լոյսէն՝ աստուածգիտութենէն, եւ առ ի հետեւանս այս հոգեմտաւոր կուրուստեան, հայ ամհատը հոգեւորապէս խորխափեցաւ մթութեան մէջ: Այլ խօսքով, իմացկամօրէն չկրցաւ ըմբռնել ու քննարկել Քրիստոնէութեան էութիւնը: Մշտապէս առաջնորդուեցաւ կոյր ու անգիտակից հաւատքով:

Ազատութեան ու Լուսաւորութեան Ոոր շրջանը թեւակոխած հայութիւնը, հոգեւոր ու իմացական երկար թմբիւր մը զարթնած, այժմ յետդարձ կը կատարէ դէպի իր հիմամբն ու հարազատ կրօնքը: Այս վերադարձի նամապարհին ոմամք կը համդիպին փորձաքարերու. կը գայթակղին, կը մոլորին, կը շեղին իրենց մայր ուղիէն ու կը յարին տարբեր յարանուածութեանց, եւ մոյմիսկ՝ աղամոռոց:

Հայ ամհատը պատուար բարձրացնելու համար իր դեմ խուժող կրօնական կամ աղանդաւորական տարբեր հոսանքներուն, հարկ է որ, ըստ կարելոյն, հոգեզինուի, որպէս զի կարենայ լաւագոյնս պայքարիլ անոնց արմատաւորման, անման ու տարածման դէմ:

Աղանդներուն գոյութիւնը եւ աշխոյժ գործունէութիւնը ի Հայոց Աշխարհ պարզապէս ահագանգիչ երեւոյթ է մեր ժամանակներուն մէջ: Էր ժամանակ երբ Հայաստանը սահմանափակած էր կրօնական քարոզչութիւնն ու աշխուժացումը: Այժմ, վերջուած են կաշկանդումներն ու արգելքները: Իբրեւ հետեւանք հայրենիքի ընձեռած ամսահաման ազատութեան եւ բիւրաւոր հմարաւորութեանց՝ կրօնքի ու խղճի արտայայտութեանց մարզէն մերս, Հայաստանն այսօր դարձած է Ոոր հաւատքներու մրցասպարէզ: Նորամոր սունկեր կը բուսնին հետզհետէ եւ մարդորսութեան ցամփերը աւելի կ'ընդլայնին:

Անհաւատութենէն դէպի հաւատք դիմող զանգուածը լիցքաւորելու խիստ կարիքը ունի: Հայութեան կարիքները՝ հոգեւոր-բարոյական ու միւսական առումով, բազմազան են ու անհամեմատելի: Հայ իրականութենէն մերս տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները (իմա՝ երկրաշարժ, տեղահամուժ, շրջափակում, տնտեսական տագնապ, քաղաքական ամորոշութիւն եւ ապագայի անստուգութիւն), մեծապէս խախտած են հիմքերը կայունացած կեանքին ու ցնցած ողջ հայութիւնը: Հայ ամհատը, այս ամորոշ, ամոյս, ամձուկ ու սահմանափակ պայմաններուն մէջ, ելքի ճամապարհներ կ'որոնէ վերապրելու համար: Մահու կեանք այս ճգնաժամային րոպէին (որ է ըսել՝ ճիշդ ատենին) կու երեսնան կու գան հաւատորսները՝ իրենց փրկարար փետուրներով եւ լորձաբեր խոստումներով: Անոնք իրենց հրապուրիչ բայց սիւն խօսքերով կը մոլորեցնեն հայը իր սուրբ հաւատքէն ու աւանդէն եւ զինք կը գլորեն խորխորաւոր:

Աղանդաւորական շարժումը, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, լուրջ ու չափազանց վտանգաւոր շարժում մըն է: Հայոց միութայես ու բարոյապէս աջակցելու պատրուակով ազատօրէն մուտք գործած աղանդները օրն ի բուն կը զբաղին իրենց վարժ արհեստով՝ մարդօրսութեամբ: Անոնք կ'ամրացնեն իրենց դիրքը եւ զգալի ու ազդեցիկ կը դարձնեն իրենց ներկայութիւնը Հայոց Աշխարհի մէջ:

Աղանդները մէկական ախտեր են որ կը հիւծեն ու կը տկարացնեն առողջ մարմինը, ինչքան շուտ ձերբազատուի մարմինը քաղցկեղէ, այնքան շուտ կը սկսի ապաքինիլ եւ զօրանալ:

Այն հասարակութիւնը որ ի վիճակի չէ ի հարկին մաքառելու իր ծոցին մէջ ծնունդ ու հասակ առած աղանդաւորական շարժմանց դէմ, պէտք է պատրաստուի կրելու անոնց ահաւոր ու կործանարար հետեւանքները:

Համաձայն ստոյգ աղբիւրներու, ներկայիս, Հայաստանի ժողովուրդը հիւրընկալած է՝ Ծաբաթապահները (Adventist), Մկրտչականները (Baptist), Եհովայի Վկաները (Jehovah Witness), Հոգեգալստակամները (Pentecostal), Հարի Քրիշնաները (Hare Krishna), T.M.-ները (Transcendental Meditation) եւ այլն: Ասոնցմէ բացի, կան մաւ հեթանոսական խումբեր, որոնք թերեւս պիտի յիշեցնեն մախարքիստոնեական կրօնքի հետեւորդները:

Վերոյիշեալ բոլոր աղանդներն ալ իբրեւ ամրամիտ կեդրոն ունին Հայոց քաղաքամայր Երեւանը: Վտանգը ամերկբայ է: Անոնցմէ շատեր արդէն իսկ ընդարձակած են իրենց սահմանները դէպի Կիրովական, Կիւմրի, Գորիս, Ղափան, Դիլիջան, Սեւան, Զարնցաւան, Հրազդան, Հոկտեմբերեան, Արտաշատ, Աշտարակ եւ այլ վայրեր:

Ինչպէս յայտնի է, այս կեդրոնախոյս տրամադրութիւնները կը ձգտին ծաւալապաշտական քաղաքականութեամբ: Մատենագիրը պիտի ըսեր՝ «սահման քաջաց զէն իւրեանց»: Որքան այս աղանդաւորները պաշար (միութական եւ հոգեւոր) ստանան դուրսէն, այնքան աւելի պիտի սրի ախորժակը ներսի նոր անդամներուն:

Հայաստանի աղանդները լուրջ սպառնալիք են հայ եկեղեցւոյ դարաւոր ու պատմական գոյութեանն ու ուղղափառութեանը: Անոնց քով բանակամութիւնը չէ որ կը գործէ, այլ՝ կիրքը, յոյզը, խանդը: Յոգնապոռոյտ ու մանուածապատ, փունց ու անմիաստ ուսմունքները կը զզլին մարդը, կը յափշտակեն միտքը, կը թմրեցնեն անոր առողջ զգայարանները եւ ուղիղ մտածելու ու դատելու կարողութիւնը: Ամտեղեակ իրենց հոգեկան արգահատելի վիճակին ու մտային խանգարման, ի պահանջել հարկին, անոնք կրճաւ դառնալ վայրագ ու հասցնել մեծամեծ վնասներ:

Հիմնաւորելու համար մեր ըսածները, խօսիմք փաստերով՝ քաղուած մեր մատենագիրներու երկերէն: Նախ ըսենք որ ոմանք անվերապահօրէն կը ժխտեն եկեղեցւոյ գոյութիւնը եւ անհրաժեշտութիւնը: Եկեղեցւոյ դերն ու արժէքը նուազեցնելով, անոնք կը ջանան բարձրացնել իրենց հաստատութիւնը կամ կազմակերպութիւնը: Իրենց առաքելութեան այս ճանապարհին չեն խմայեր ոչ մէկ միջոց: Այսպէս, Արիստակէս Լաստիվերտցին կ'ըսէ. «զեկեղեցին եւ զեկեղեցւոյ կարգաւորութիւն բնաւ ոչ ընդունէին (Թոնդրակեցիք)»: Կարգ ու կանոն, եկեղեցի եւ սրբութիւն չնամշեցող ու չյարգող Թոնդրակեցիք, հետեւաբար, կը շարունակէ Լաստիվերտցի պատմիչը, «Դիւական կատաղութեամբ մուլեալ, զեկեղեցիս ... խոպան դարձուցին»: Ստեփանոս Օրբելեան կը ըշէ թէ ինչպէս եկեղեցին «մեծամեծ հալածում» կը կրէր աղանդաւորներուն ձեռքէն: Յովհաննէս Դրասխանակերտցին կը գրէ՝ հեռացեր են «ի Տեառնէ»: Վանականաց ակադեմիայի «բազում ոնիրս» կը գործէին եւ «յուով նեղութիւնս» կը հասցնէին Տաթևի վանքին: Վանքերը «յարեւ յամմարդի» կը դարձնէին: Գրիգոր Մագիստրոս կ'ըսէ թէ եկեղեցւոյ արարողութիւնները աւելորդ կը համարէին, եւ ստեղծումս՝ «վան խաբելոյ ժողովրդեանն»: Թոնդրակեցիներուն մասին ակնարկելով, Մագիստրոս կ'աւելցնէ՝ «ծաղր առնեն զհին եւ զմոր օրէնս»: Պատմական փաստերը անթիւ են ու անհամար: Այսքանին յիշատակումս ալ բաւական է շեշտելու աղանդաւորներուն ապերասան ու վնասաբեր գործունէութիւնը:

Կատարելա միամտութիւն ու անըջահայեցութիւն պիտի ըլլար խորհիլ կամ ենթադրել որ աղանդաւորներու կատաղութիւններն ու չարաղէտ արարքները կը պատկանին լոկ միջին դարերուն կամ անցեալին: Մեր ժամանակներու համրածանօթ Jonestown-ի հաւաքական հոգեցունց ու պժգալի ջարդը, որ խլեց շուրջ հազար անմեղ կեանք, տակաւին թարմ է համայն աշխարհի մարդկութեան տխուր յիշողութեան մէջ: Այսպիսի զանգուածային անմիաստ ոնիրներ (բարոյական եւ ֆիզիքական), այսօր եւս կը գործուին յաճում սնամէջ գաղափարախօսութեանց:

Աղանդապետին ձգած տպաւորութիւնը իր անդամոց կամ հետեւորդներուն վրայ

չափազանց խաբուսիկ է: Ան, վարպետօրէն, իրեն յատուկ ձեռնածութեամբ, կը գրաւէ ամոնց սիրտերը ինքզինք հռչակելով՝ աստուածային, Աստուծոյ գործակալ, ամենագետ, ամենակարող եւ ամսխալակամ:

Աղանդապետը, իր սմափառական հակումներէ ու ձգտումներէ մղուած, հեշտ պատասխաններ եւ լուծումներ կ'առաջադրէ աշխարհի կմնոտ ու բարդ հարցերուն: Ան իր հետեւորդներուն կը խոստամայ երփմերամբ ու համզատուէտ աշխարհ մը՝ գերծ ցաւէ ու տառապամբէ, մտահոգութեմէ ու չարութեմէ: Անոր հոգատար ու բարեխիղմ վրձինը չի մոռնար մաւ սեւ մերկելու արդի աշխարհն ու մարդկութիւնը: Աղանդապետը իր հետեւորդներուն արծաթեայ սկուտեղի վրայ կը մատուցէ «փրկութիւն»ը: Համդերձամբի մմամ, ամ ունի պատրաստի «փրկութիւն» իւրաքամչիւրիմ՝ ըստ իրենց կարգիմ ու արծամիքիմ:

Աղանդապետը Գառան մորթով ծպտուած ու այլակերպուած Գայլ է: Ան լաւ կը ճամչնայ մեր պէտքերը եւ տկարութիւնները: Լաւատեղեակ է մաւ մեր արդի տիրող մեղ ու ամձուկ պայմաններուն: Քաջ գիտէ թէ հայ ժողովուրդը ամցումմայիմ շքքամ մըմ է որ կը բոլորէ իր պատմութեան մէջ: Նմամ «հրաշալի» առիթներէ օգտուիլ գիտցող դեկավարմերը, գիշատիչ ամզղիմ ու բազէիմ մմամ կը փութամ դէպի գէշը (իմմ' մեռած որսը), գիմք յօշոտելու ու լափելու:

Անգամ մը որ խարխիս ետէտ աղանդապետը եւ կեդրոմ հաստատէ, ամոր ուռկամը շուտով կը ծամբաբեռնուի գամագամ հրաշալի որսերով:

Աղանդները պիտի՝ ա) ջլատեմ մեր ուժերը, բ) խախտեմ մեր միասնութիւնը, գ) Բաժմեմ զմեզ ազգովիմ, դ) կաշկամդեմ մեր ազատ բամակամութիւնը, ե) ջախջախեմ մեր ստեղծագործակամ բմածիմ կարողութիւնը, զ) խորտակեմ մեր երեւակայելու թոխչքը, է) բլեմ մեր ձեռքէմ մորահաս մատղաշ սերունդի առողջ գաւակները, ը) հեռացմեմ զմեզ մեր մշակոյթէմ ու ակունքէմ, եւ թ) քամահրեմ մեր ճախահարց արիւնով պաշտպամուած սուրբ հաւատը: Ահա թէ իմչքամ դառնաղէտ է հետեւամքը աղանդներուն: Դեռ աւելիմ. աղանդները մեզի կրմամ դարձնել՝

- ա. Ամբամ (իմմ' բամակամութեմէ կպպտուած) հպատակներ
- բ. Դատարկուած (հոգեկամ ու ազգայիմ իմաստով) էակներ
- գ. Քմէածութեամբ (hypnotism) ստրկացածներ
- դ. Հեղիմակագուրկ ամձեր
- ե. Կամաւոր բամտարկեալներ
- զ. Կորուսեալ ոշխարմեր
- է. Մարդկութեմէ հեռացածներ ու հասարակութեմէ կզգիացածներ
- ը. Ընչագուրկներ
- թ. Յնորամիտներ
- ժ. Մարդամերեմամեր (Robot), եւ վերջապէս՝
- ծա. Կեմդամի դիակներ

Այս ցամկը սպառիչ ըլլալէ շատ հեռու է: Ասոր կարելի է աւելցմել աղանդիմ յաջողութեամ է «բարի» առաքելութեամ ի մպաստ ծառայութիւններմ ու բիւրաւոր գոհողութիւնները: Մառայութեամց շարքիմ եմ՝ քարոզչութիւն, գիրքերու վմմառք, այցելութիւն (ամդամահաւարի մպատակով). իսկ գոհողութիւնները դաժամ եմ, ամոնք կ'ըմդգրկեմ՝ ամբաւարար բուն, աղքատիկ սմնդակամոմ (diet), միութակամ մեծամեծ գումարներու մուիրատութիւն, եւայլմ:

Իմչպէս կարելի է տեսնել, աղանդներուն պատկամնելու գիմը չափազանց բարձր է: Յուսակտուր ու ճարահատ աղանդաւորը երբեմ իր արեամ գիմով կը վմարէ իր գերագոյմ տուրքը աղանդիմ: Բազմաթիւ եմ այմ դէպքերը, ուր աղանդաւորը գամակոծուած, խոշտամգուած, բոմբարուած ու ամպատուած է: Պէտք չէ երբեք մտահամ ըմել այմ ամհամդաւորձելի երեւոյթը, որ աղանդաւորը, բառիս բուն իմաստով, ծառամ է իր մեծաւորիմ ու գերիմ իր աղանդիմ:

Արդ, ի՞նչ կարելի է ընել առաջըր առնելու այս համատարած արշաւիմ եւ կասեցմելու ամոնց հոսքը: Հայ եկեղեցիմ լրջօրէմ մտահոգ է ամոնց տարածումով: Հայ եկեղեցիմ ստուգապէս մեծ մարտահրաւերի մը առջեմ է: Գող աղուէսներում (իմա՛ աղամղաւորներում) աղուէսադրոշմով խարամելու եւ այդպիսով զիրենք պատժելու կամ այպամելու դարերը ամցած են: Պատմութեամ կը պատկանիմ ման միջիմ դարերու կաթուի-կեամ հարցաքննութիւնները եւ խարուկավառումը: Ժամանակմ է որ հայ եկեղեցիմ դիմէ պայքարի մոր ու ազդու միջոցներու եւ չյուսահատի, որովհետեւ հակառակորդը յամառ է, ամզիչող ու վճռակամ:

Յաջողապէս ու արդիւնաւետօրէմ մաքառելու համար աղամղներում գոյութեամ ու գործունէութեամ դէմ, հայ եկեղեցիմ մախ զօրաշարժի պէտք է ենթարկէ իր ամբողջական ուժերը: Հայոց հոգեւոր բանակը համեստ է, բայց կրմայ իր ազդու գրիչով եւ մշտականելոյթներով կասեցմել ամոնց բազմապատկումը:

Ձայս ձեռներէցութեամբ կատարելու համար, առաջմահերթ պարտականութիւմ պէտք է համարել աղամղներում մօտէմ ծամօքացումը: Մեզի հասնող տեղեկութեամց համաձայմ, կարգ մը աղամղներ չափազանց թշմամական են հայ եկեղեցւոյ համդէպ: Հարկ է հետեւա-բար, ոչ թէ մակերեսայիմ, այլ խոր ու ընդարձակ գիտելիք ամբարել ամոնց գաղափարա-խօսութեամ մասիմ: Պէտք է տեղեկութիւմ հաւաքել ման ամոնց ընդհամուր թիւի ու հաւաքավայրերու մասիմ: Կրմկակոխ կերպով հետապնդուելու են ամոնք, որովհետեւ ամոնց ախտը խիստ վարակիչ է ու ամդարմանելի:

Եկեղեցւոյ մաս կը կազմեն եւ հետեւաբար բծախնդրութեամբ եւ հետեւողականօրէմ պէտք է աշխատանքի լծուիմ ման աշխարհականները: Կայ սակայմ մախ դաստիարակութեամ հարցը: Միամզամայմ ուրախալի ու միտքարական է տեսնել «Գթութիւմ» հայկական բարե-գործական միութեամ կազմումը, որ իմքմիմ քրիստոնէական կազմակերպութիւմ է, եւ կը զբաղուի հոգեւոր քարոզչական գործունէութեամբ եւ կը մպաստէ հայ եկեղեցւոյ զար-թօնքիմ: Նմամ կազմակերպութիւններու կազմումով եւ աջակցութեամբ է որ լսելի պիտի դառնայ «Յշմարիտ խօսքը» եւ լուսաւորէ խաւարով պատուած միտքերը:

Այմպէս իմչպէս արտասահմանեամ ուժեր եւ օտար ազգերու աղբիւրներ մշամակելի դեր կը խաղամ աղամղներու անմամ ու աշխուժացմամ մէջ, մոյմ օրիմակով, արտասահմանի հայ գաղթօնախմները մախամձախնդրութիւմ ցուցաբերելու են այս խիստ զգայում հարցի մկատմամբ եւ, ըստ այմմ, դրական քայլեր առնելու են ի խնդիր աղամղներու աստիճանա-կամ մուազումիմ եւ անհետացմամ:

ՁԵՆՈՐ Բ.23. ՆԱԿԱՆՏԱՆ